

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 21

15 Փետրուար 1899



ԿՈՍՏԱՇԴՅՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԷԿԵԱՆ

Պապը Ակի Ճատակահ Թիւ 20

1899

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Ս. Պատարագն եւ ժամերու մատուցումն Փրիստոնեանքեան մատադ տիոց մէջ» քննադատուած Բազմավեպէն :
- 2 Ալյեանց .
- 3 Մարդկութեան Փառքերը .
- 4 Հնախօսական Հնդիկ Մատենագրութիւն .
- 5 «Պատկեր» հանդէսն.
- 6 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ. Տովչանչէս Վ. ԱԲԻԿԵԱՆ.

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

Իններորդ Տարի

Թիւ 21

15 Փետրվար 1899

«Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ԵՒ ԺԱՄԵՐՈՒ ՄԱՏՈՒՑՈՒՄՆ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՄԱՏԱՂ ՏԻՈՑ ՄԷՋ»

Քննադատուած Բազմավկեպեն



### ՊԱՏԿԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ

( Շարունակութիւն տես թիւ 20)

Ա. Յուստինոս վկայ կրկնելէ յետոյ կիւրակէի համար օր արեւու բացատրութիւնն , պատճառն կը յարէ . վասն զի այն օր ստեղծեց Աստուած զաշխարհ , և այն օր՝ Յիսուս յարութիւն առնելով նորոգեց զայն . և երեւելով աշակերտաց ուսոյց վարդապետեց զանոնք Ս. Հացին ևս իւր արքայութեան նկատմամբ . ինչպէս որ գրեցինք . Զբոնադատենք Ս. Վկային խօսքն . այն օր յարեաւ , կիւրակէն է միակ . յարութեան օրն . այն օր ուսոյց՝ կիւրակէն է , տարածական :

Արդեօք այսչափն տեսնելէ յետոյ՝ յանդգնութիւն պիտի թուի ինձ ըսելն՝ թէ նոյն իսկ Փրկիչն նուիրագործած և սըրբած էր կիւրակէն անձամբ , և ամուգէս հրամայած իւրայիններուն : Յարութենէն յետոյ առաջին և երկրորդ անգամ ի ժողովի գանուող Առաքեալներուն Փրկչին յատնութեանց Յովաննու մէջ բացորոշ կերպով կիւրակէ նշանակուիլն , և նոյն Աւե-

տոարանչին միջանկեալ տեսութիւններն չհամրելով՝ միայն ժողովեալ Առաքեալներուն Փրկչին յայտնուիլն եւ ի հաց հրաւիրելն երրորդ յայտնութիւն կոչեն, հաստատութենէ աւելի է մեր խնդրոյն, եւ մեծ նշանակութիւն ունի նաև ի Հացին յայտնութիւնն : Առաքելոց միայն կիւրակէ օրերն պատարագելն, եւ առաջին Քրիստոնէից այդ օր միայն ի ժողովի ըլլալն, Առաքելոց թղթոց վկայութիւնքն, Պլինիոսի կրասերոյ թուղթն, Ս. Յուստինոսի (վկայեալ 169 ին . Բ զարուն երկրորդ կիսուն) ջատագովականք, Ս. Իգնատիոսի, Ս. Կղեմոյ Հովովմայեցոյ (Ա. Կորնթ. Խ.) թղթեր, անդր քան զկարծիո վկայութիւնն, փաստաբանութիւնն եւ հաստատութիւնն են այն իրականութեան զոր կը պաշտպանենք, եւ զոր Ֆլեօրի կամ այլ ոք անտեսելու համար՝ եթէ այդպէս է՝ վրիպած կամ շփոթած համարելու ենք :

Ս. Իգնատիոս կիւրակէններու խորհրդական մտաց համար շատ գեղեցիկ եւ իմաստալից խոսք մ'ունի. ընդդէմ Երիոնիտներու որ զշաբաթն կիւրակէի հետ կ'ուզէին հաշտեցունել. շատ գեղեցիկ, կ'ըսեմ, եւ մեր խնդրոյն ի նպաստ . Բազմակէպ զուցէ թէ զայդ ալ բոնազքուեալ անուանէ : « Մի՛ շաբաթանալ, այլ ըստ կիւրակէնն կեալ . . . յորում ծագեցին մեզ կեանք : » (Իգն. Մագն .)

Ոչ իբր յաւելուած ինչ, այլ գեղեցիկ հնութեան իբր զոհարիկ աւանդն՝ կը յիշեմ հոս Վարդապետուրին ԺԲ. Առաքելոց անուանեալ Մատենէն Փրկչին պատուէրն, որ է այս . « Հաս կիւրակէի Տեառն ժողովեալ բեկէր հաց եւ գրիացարուք » . Հաս կիւրակէին կը նշանակէ ամեն կիւրակէ եւ միայն կիւրակէ :

Ումանց համար՝ որ չգիտեմ ինչպէս այս մատենիկն կը շփոթին նոյն կամ նման անուն կրօղ վաղուց ծանօթ զրուածներու հետ, թէպէտ եւ այնչափ ըսուեցաւ, եւ նոյն ջրով կ'ուզեն լուանալ, աջ ու ձախ ըսելով բան մը՝ ըսած ըլլալու համար, ինչպէս անցեալներն Բիւրակն, որուն լռութեամբ պատասխանելն պատշաճ էր մարդոյ, այսչափն միայն կ'ըսենք՝ զի մեծ է ասոր եւ անոնց խորին, եւ այնչափ՝ որչափ երկինք երկրէ :

Կրկնեմք ուրեմն անգամ մ'ալ՝ թէ մինչեւ Երրորդ դար

Եկեղեցին միայն կիւրակէ օրերն կը բեկանէ Հացն : Երբորդ դարէն կը տեսնենք կամաց կամաց ընզարձակութիւն առնուլն ևստ իս՝ նախ շաբաթ օրն է որ կիւրակէին բախտին կը վիճակի : Իսկ Ֆլէօրի ըսածն Բ. Դարուն համար՝ Պելլիկիայ (Pellicia Ա. 247) ըսածն առնուած է . որ ոչ թէ Զորեքարթին միայն (ըստ Բազմավիպին Գ. ղիտողութեան) այլ եւ Ուրբաթն կը դնէ : Այլ այս Պահոց պատարագն է , ոչ թէ հացի բիկումն : Ուրբաթ խաչելութեան սուզն է . հնար չէ չարչարանց հարսանիքն կարծել . ինչպէս մեր Քննադատն կարծեմ կ'ուզէ ըսել՝ Ուրբաթի պատարագն՝ լիշտակաւ պատարագի Փրկչին ի խաչի խօսքով : Բազմավէպ 1898 Ապրիլ . 191 էջ : Ուստի չէ ընդունելի Մեծ . Քննադատին եւ ոչ իսկ երրորդ Դիտողութիւնն : որ է հետեւեալն : « Քրիստոնեութեան սկիզբը միայն կիւրակէ պատարագէլը՝ բացարձակ կարծիք չէ . Ֆլէօրի միանգամայն ուրբաթն այ պատարագէլի կը դնէ . եւ Պեղիկիա կը հաւաստէ զորեքշաբքի հաստատութիւնն եւս Բ. Դարուն : »

Ուրբաթն եւ զորեքշաբքարին անծանօթ օրեր չեն այս՝ նախկին Քրիստոնէից . անշուշտ յատուկ սրբազն օրեր . բայց ոչ թէ Պատարագի՝ այլ սպոյ եւ տպաշխտութեան : Ինչ որ է այսօր հայ Եկեղեցւոյն մէջ Զորեքշաբքին եւ Ուրբաթն՝ նոյնն եղած է Քրիստոնէութեան սկիզբն՝ առաջին եւ երկրորդ դարերուն մէջ . եւ ճիշտ նոյնը :

Քրիստոնէութեան մատաղ տիոց եօթնեակն երեք գլխաւոր օր ունի . կիւրակէ՝ ինչպէս կրկնեցինք եւ երեքնեցինք վերը՝ Օր ցնծութեան . այն օր առաջինն է եօթնեկին . Ա. Հացին բեկումն է , Ս. Ժողովը : Զորեքրորդ եւ Վեցերրորդ օրեր . նորածին Եկեղեցւոյ երկու . հսկման օրերն . առաջինն Փարփսեցւոց դատաստանին եւ Յուղայի մատնութեան յիշատակաւ . իսկ վերջինն՝ Փրկչին չարչարանաց եւ մահուան : Ուրեմն երկու պահոց օրեր , սուզի օրեր : Թէ այսպէս է՝ Աւետարանէն ունինք . « Յորժամ բարձի ի նոցանէ վեսայի՝ ապա պամեսցեն : » Թէ սկզբնական Եկեղեցին ոյս այսպէս զիտէր եւ կ'ընէր , ահա Տերտուղիանոս թող վկայէ . (Յղ. Պահոց . Բ. հմմտ. Ժ.) « Առաքեալք անգսում այսպէս (այդ օրերն) պահեցին՝ յորժամ բարձաւ ի նոցանէ վեսային » : Եւ արդարեւ Յուղայի մատնութեամբ (չորեքշաբքի) եւ Խաչի մահուամբ (ուրբաթ) բարձաւ վեսայն ի նոցանէ . ուստի արտմութեան եւ սուզ մէջ են . կը պահեն .

Այս ամենաբնական էր . քանի որ Փրկիչն ըսած էր . Ի-

միններս պիտի պահեն երբ փեսայն բաժնուի իրենցմէ . քանի  
որ փեսայն կայ՝ մանկանց առագաստը սուզ առնուլ չէ հնարի  
բարձան փեսայն , մանկունքն սուզ ունին . ուրախութիւն  
ցնծութիւն չկայ : Սուզ եւ Պատարագ իրարու հականիշ բա-  
ռեր են Քրիստոնէական Եկեղեցւոյ մէջ . եւ եթէ ուզէք հա-  
սու ըլլալ՝ թէ որչափ է այս երկութիւն խորին , ուշ դրէք  
Փրկչին խօսքին . Երբ փեսայն անոնց հետ է՝ հարսանիք ու-  
նին . իսկ երբ կորուսած են փեսայն՝ սուզ ունին :

Եւ գիտէք թէ որչափ մեծ նշանակութիւն ունի այս նախ-  
նական Եկեղեցւոյ սովորութիւնն ու կարգ , զոր այնպէս յան-  
խորհուրդն կը կարծեն ումանք չընդունիլ կամ հակասել : Պա-  
տարագն հարսանիք մ'է . ուր փեսայն է տպէս ներկայ է . ահա  
Մատաղ Քրիստոնէութեան հաւատքն Ս. Հաղորդութեան նը-  
կատմամբ :

Քրիստոնեայ Եկեղեցին շատ բանել առած իւրացուցած է  
հրէական ժողովարանէն . ինչպէս նաև իւրաքանչիւր ազգային  
Եկեղեցի իր հեթանոսութեան տաճարներէն :

Հրէական ժողովարանին շաբաթական զլինաւոր երեք օրերն  
էին . առաջինն՝ Շաբաթ , հանգիստ . սուրբ օր . երկրորդն եւ  
երրորդն՝ պահոց օրեր : Քրիստոս կը փոխանակէ Միաշաբաթին՝  
առաջնոյն , Յարութեան , Ցնծութեան , հարսանեաց օր . զի  
փեսայն կը յայտնուի . եւ Զորեքարաբաթին եւ Ուրբաթ կը նուի-  
րագործին , զի փեսայն կը բաժնուի :

Մինչեւ երրորդ զար այս այսպէս կը պահուի : Այս կրկնակ  
պահոց օրերուն Պատարագ չմատչիր . Ս. Հայն չբեկանիր .  
Քրիստոս չայտնուիր . զի մատնուած է Յուղայէն . զի խաչ-  
ուած է հրեաներէն :

Քիչ մ'ալ բնական կերպով խորհինք . միթէ աշխարհք  
այսպէս պիտի չընէ՞ր իր սրտահար սիրակէզ անձին յիշատա-  
կին : Եւ այս ինչ անբնական . քանի որ Փրկիչն ինքնին մէջ  
կը բերէ նմանութիւնն :

Տերուղիանոս կը վկայէ՝ (Յղ. Պահոց Բ.)՝ թէ հաւատա-  
ցելոց մէջ երկու տեսակ Պահք կային . մին երեկոյեան մինչեւ  
իններորդ ժամն կ'երկարէր եւ ալա կը լուծուէր . երկրորդն՝  
մինչեւ արեւմուտք , որ է՝ յաջորդ օրուան սկիզբն : Թէ ինչո՞ւ

եւ ինչպէս այդ երկու տեսակն , ինձ աւելորդ է յիշել . հոն կը գտնէ փափաքօղն եւ խորհօղ :

Ս. Փրուկառուսի Եպիսկոպոսի եւ իր երկու ընկերներուն Աւգուրիոսի եւ Եւլողիոսի վկայականն մահուան ներկայ գտնուող Քրիստոնեայ մը՝ որ սրբոց վկայաբանն եղած է՝ արժանահաւատ անձն՝ զոր քննադաս առանց անուան կը յիշէ , (ուշադիր ըլլանք Գ դարուն կէսէն ասղին ենք) , այսպէս գրած եւ կտակած է մեզի .

«Վալերիանոսի եւ Գալլիենոսի կայորութեան օրերուն , 259 թուականին յունուար 16ին , կիւրակէ օրն կը ձեռքակալուին վկայքն . եւ յաջորդ ուրբաթ՝ Տարրակոնի ամփիթէատրոնին մէջ խարոյկի վրայ կը հանուին . Մինչ իւր ընկերներով ի մահ կ'երթար վկայն՝ շրջակայ եղբարք բաժակ կը մատուցանին խառնեալ որպէս զի զօրանան : Իսկ սուրբն պատասխան կուտայ . «Ոչ է ժամ լուծման պահոց » : Եւ կը յաւելու կենսագիրն . Վասն զի չորբորդ ժամ էր աւուրին : Զորեքշաբթին՝ կ'ըսէ , բանտին մէջ մեծահանդէս հոջակելով՝ ուրբաթի պահքն երկնքի մէջ կը լուծէին , ուրախ եւ անկատկած այլ եւս » :

Թէ ի՞նչ էր այդ չորեքշաբթիին մեծահանդէս հոչակումն՝ եւ ի՞նչ եւ ի՞նչպէս այդ օրուան եւ ուրբաթի պահոց լուծումն , փափաքօղք կրնան կարգալ զայդ Ruinart, act. sinc. էջ 190, եւ ալին . Եւ Տերտ. յիշեալն : Քրիստոնեայք այդ երկու օրերուն մինչեւ ժամն ինն կը պահէին . իննին յետոյ Պատարագաց աղօքին ներկայ կ'ըլլային . Եւ աղօթքին աւարտման՝ հաղորդելով Ա. Հացին՝ որ յատուկ պահուած էր կիւրակիէն , եւ ոչ թէ այն օր կը մատչէր , կը լուծէին պահքն բնականաբար : Վասն զի հաղորդութիւնն սուրբ Հացին՝ օրուան սուզն կը փարատէր . օրուան լմնալուն մօտ : Ա. Հացին թեկումն չէր այդ . ինչպէս ոմանք կարծած են , եւ որոնց վրիպակին հետեւած է զուցէ յանզգաստո Մեծ . Քննադասու , եւ համարած՝ թէ երկրորդ գարուն Զորեքշաբթին եւ Ուրբաթն պատարագելի էր : Այս է մեր Պահոց Պատարագ կոչածն . այս է նախկին Քրիստոնէից իններորդ ժամու պատարագն , զոր այնքան մեծահոչակ կը տօնէին , նոյն իսկ բանտարկեալ վկայք զնդաններու մէջ . ասոնց նոյնութիւնն է մեր Եկեղեցւոյն պահոց պատարագն : Որով Բարձմավէպի և եւ Զ զիտողութիւնքն ի սպառ աննշա-

նակ եւ աւելորդ կը նկատեմ : Այս է Messes des prèsanctifiés ըսուածն . (Լիթուրիա գօն բրայիասմէնօն) . անյիշատակ հնութեան մնացորդն . զոր յոյնք եւ մերս Եկեղեցի ունէր եւ պահած է , կամ թէ չունէր եւ առած է . բաւական է որ ունի այսօր : Վասն զի այս է ինձ կարեւորն : Տես Եւքոլ . էջ 187 , 197 . եւ կատարուած աղօթից մերոյս հետ նոյնութիւնն :

Ինչպէս յայտնի է՝ եւ մանաւանդ Մեծին Յուստինեայ վկայութեամբն հաստատուն , Քրիստոնեայ նախկին Եկեղեցին ամեն միջոց ունէր առանց զժուարութեան բանտերու եւ զընդաններու խորերն անգամ մտնելու եւ իր վկայքն սրտապնդելու : Ս. Յուստինոս ըսաւ , թէ հեռաւորաց ի ձեռն սարկաւագաց առաքի սուրբ հացն . նոյն Յուստինոս նոյն տողերուն մէջ կը խօսի՝ թէ ինչպէս խիստ ղրայից մէջ գտնուողներու՝ եւ ասպեցական պանդխտելոց անգամ՝ նիւթականն կ'ապահովէին Եղբարք : Եթէ այսչափ հոգով եւ դիւրաւ նիւթականն , որչափ աւելի հաւատոցն , որուն համար կեանքն եւ ինչք կը նուիրէին սիրայօժար : Փրուկտուոսեանք այդ Ս. Հացին ճաշակմամբ Զորեքշաբթին մեծահատնդէս կը հոչակեն . իսկ Ուրբաթն՝ վասն զի լուծման ժամն հասած չէր , վկայական մահուամբ կը լուծեն պահքն . Քրիստոսի դէմ յանդիման ներկայութեան : Այս ամենն մտացածին չէ կարծեմ , եւ ոչ իսկ բըռնազգօսեալ : Քրիստոնէութեան մատաղ տիոց մէջ՝ չորեքշաբթին եւ ուրբաթն պատարագելի չեն բնաւ : Սակայն մատաղ տիքն կ'աղաչեմ չերկարենք՝ Մած . Քննադատ՝ մինչեւ հազար կամ երկու հազար տարին , որ մօտ է . հարիւր տարիէն կը հասնի : — Տեսնենք այժմ Բազմավէպի ի Դիտողութիւնն , եւ կնքենք խօսքերնիս . ութերորդ խնդիրն թողով յաջորդ պատեհի . զի պարզ կասկած եւ կարծիք մ'է անձնական . այսինքն՝ Ծննդիան տօնին կիրակի տօնուելուն վրայ :

Նոյն Ս. Փրուկտուոսեանց վկայաբանութիւնն կ'ըսէ՝ թէ թէ երբ խարոյկին բոցերն սկսան բարձրանալ եւ սրբոց կապանքն այրեցան , ծունր դրին փայտակերալին վրայ , ժամն ինն դեռ չեկած , ըստ եղանակին եւ ըստ սովորութեան աղօքից , զի ընդ վկայս ևս ընդ մարզարէս ի դրախտին . . . լուծցեն զպահն . (Անդ) : Այսինքն Պահոց օրուան սովորութեան եւ եղանակին համեմատ ծունր դրին . եւ ոչ թէ կիւրակէից եւ Ս. Հաղորդութեան ներկայութեան եղանակին եւ սովորեան նամեմատ յոտին կանգուն կենալով :

Մեծ. Քննադատու թուի թէ ափյափոյ կարծիք յայտնելն ինձ վերագրելով՝ իրեն յայդմ սովորեալ դաղափարն կը պարզէ։ Տեսէք թէ ինչ կ'ըսէ . ի ծունը աղօքելն միայն հսկման կամ պահոց առուրց յատուկ չէր . այլ սովորական . ինչո՞ւ : — Վասն զի Մըկ . Արեղիոս կայսեր ժամանակ Մետիլինացի քրիստոնեայ օքրքն երբ պատերազմի պիտի մտնէին , նախ խոնարհեցան ծունը եղին ի վերայ երկրի որպէս եւ մեր սովորութիւն ունիմք . եւ վակագծի մէջ կը յաւելու գեղեցիկ խորհրդածութեամբ՝ ( եւ ոչ քէ միայն ի պահս ) յաղօքս կալոյ . եւ աղաջէին զԱստուած : (Եւսերի Պատմ. հկեղ. Ե. Ե.) :

(Շարայարելի)

Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹ.

---

## ԱԼՊԵԱՆՓ

---

ԱԼՊԵԱՆՑ ՃԱՄԲԱՆԵՐՆ

(Շարունակութիւն տես թիւ 20)

Լողարէի կապանէն՝ որուն ձախս կողմը զարմանալի բուռականութեամբ բեղուն մարգեր կը տարածուին , զիւրին եւ զուարթ միտմամբ Կիղանի երկայնութեամբ ճամբան կը հասնի Դաղղիոյ ամենէն բարձր քաղաքն , Պրիանսոն : Մինչեւ քաղաքին զուուը կառքէն կրնաք չիջնել . իսկ անկէց ներս հնարչէ առանց հետի երթալու առաջել : Շարժական կամուրջն

անցնելէն յետոյ՝ 1815ին արձանագրութիւնն կարդացէք . երեք ամիս առանց կերակրոյ անձնատուր չըլլար պաշարման : Պատուաբեր յոյժ Պրիանսոնի , որ ըստ տամածին փոքր քաղաք՝ այլ համբաւն մեծ : Քիչ ժամէն՝ կամ ժայռի մը մէջ փորուած ճամբէ մը կամ նրբուզիէ մը՝ գեղազարդ անտառին մէջէն՝ կը համինք ձինեվրայի կապահն . Շապերդոնի բուրզին ոտքն : Գաղղիոյ եւ Խտալիոյ սահմանագրուխն է . 1860 մեղք բարձրութեամբ : Հոն երբեմն Յանոսի նուիրական տաճար մը կար , որուն անուամբ կը կոչուէր այս ամենէն դիւրին եւ ամենէն յաճախեալ անցքն . կամ ասկից եւ կամ Փոքր Ս. Պետնարտէնէ կը համարուի Աննիբազայ անցքն : Հոն այսօր արձանագիր մը կոթողին վրայ չորս լեզուաւ Նարոլէն առաջնոր գովութիւնն կը կարդայ , որ « Այս ճամբան եւ աշխարհիս խաղաղութիւնն հաստատեց : » Լեռնազաշտին վրայ երկու աղբիւրներ կան . որոնց մին ի Գաղղիա կ'իջնէ , Տիւրանս . եւ միւսն յիտալիա , Տօրա Բիբարիս :

Թողունք որ այդ կրկին գետերն իրենց պայծառ ջրերն բխեն , եւ մենք մտնենք գեղանի Խտալիոյ սահմանին մէջ : Աստիճան աստիճան կ'իջնենք վար մինչեւ Ուլքս . որուն մէկ անկիւնն կառուցուած մեծ պանդոկի մը ճակտին վրայ կը կարդանք « Քողեան Ալպեանց » : Քոժ կամ Քոդ գաղղիական նախկին պետի անունն է : Սընիս լերան փապուզիէն ելլօղ փրանկ եւ իտալ շոգեկառքն մինչեւ հոս կը համի . 3500 մեղք երկայնութեամբ ուրիշ փապուզի մը Մարսիլիոյ Պրիանսոն Ուլքսի ճամբան կրնայ կապել Դուրինի գծին հետ :

Բարիզ Դուրինի երկաթուղին Շանսէրէն անցնելէն յետոյ իզերի հովիսն կը թողու եւ Արքի ձորին մէջ կը մանէ մինչեւ Մոտանի մեծ փապուզոյն լերանն : Ճամբուն վրայ Արքի արագասահ հոսանքն կայ , որ մերձաւոր սառնարանին իջնելով կրկին լեռնաշղթայից մէջէն՝ ուր հղեւենհաց ծառաստան մ'է միայն կ'րնժանայ յառաջ . Կարծես Հոռնի կամ զուիցերիական Վալէի հովիտներուն մէջ հնք : Կրկին լեռնաշղթայից վրայ վարէն աներեւոյթ սառնարաններ կան . աջակողմեանն Միլանէն տեսանք մենք մեծ շղթային կատարին վրայ , իսկ ճախակողմեանն՝ Մորիէնի կամ Արքի ձորերն Բարձր իզերինէն կը բաժնէ : Ալպական սքանչելեաց կեզրոններէն մին է սա զանդուածն : Պիտի գառնանք նորէն : Մոտանի մօտէն երեւցօղ

արծաթեայ գագաթն Վանուաղի սառնարանին կատարն է .  
Սակուայի հրաշալեաց մին :

Վերջապէս մտանք խողական շոգեկառքն , շտկենք ժա-  
մացոյցնիս Հռովմայ միջօրէտկանին վրայ . 47 վայրկեան ա-  
ւելի ծեր ենք Բարիզինին վրայ : Կայքէն կը տեսնենք շատ  
հեռուն բարձրերն աեւ ծակ մը , փափուղւոյն մուտքն է : Ինչ-  
պէս յայտնի է ուղղակի մէջը չպիտի մտնենք , այլ քաղցր  
հակմամբ որորա պատյտներով : Երբ կառքն լերան ծայրն է՝  
Մոտանա շատ ցած կ'երեւի : Ո՞ւ , եթէ իյնանք վար . Աս-  
տուած պահէ : Երեք հազարտմելոյր երկայնութիւն ունի փա-  
պուղին . զըեթէ 40 վայրկեան անցաւ զեռ չեղանք այդ նկու-  
ղէն : Սիալ է Աընիսի փապուղի ըսել . վասն զի նաև 47,000  
մեղր հեռու է . Ֆրէյիւո լերան ընդգեանեայն է այս . Ազդ  
մը կայ իստակերէն , դաղղիերէն , անզիիերէն , գլուխներն  
դռնէն զուրս չնանել . մահու պատիմ կայ . կամարներուն հաս-  
տառութեան համար զրուած ցիցերուն պատճառաւ : Չորս զին  
մութ է , տեսնելու բան չկայ . մտածենք այս փապուղւոյն  
վրայ :

Իտալիոյ Պատրոնէլ գիւղին զաւակն է Պ. Մէտալիօ , այս  
հսկայագործութեանս առաջին խորհուրդն յլացօղ : Ալպեանց  
այս մասին ներութենէն դրզուելով՝ 1832 ին կ'առաջարկէ  
Գարլո Ալպէրդո թագաւորին Մոտանի եւ Պարտրոնէլի մէջ  
փապուղի մը փորել . Սարտ կառավարութիւնն յատուկ մաս-  
նախմբի մը կը յանձնէ քննութիւնն եւ պատասխանելն . տաս-  
ուիրեք տարուան մէջ վերջապէս քննութեանց արդիւնքն հաս-  
տառական կ'ըլլայ :

Այն ատենի գործիքներով երեսունուվեց տարւոյ կա-  
րօս էր զործին կատարումն : Շատ մը զիտնականներու քըն-  
նութենէն եւ փորձէն յետոյ՝ սալիւայի երկրաչափ մը ճնշեալ  
օդով շարժօղ ծակ բացօղ գործի մը կը հնարէ . 1857 օգոս-  
տոս 31 ին կ'ըսկոի աշխատութիւնն Բիեմոնդի կողմէն միայն .  
1862 մայիս 7ին Գաղղիա կ'աջակցի աշխատութեանն . եւ 13  
տարուան մէջ Ֆրէյիւսի փապուղին կը բացուի 75 միլիոն  
ֆրանք ծախքով :

Ծննդեան օրն 1870 ին բոլոր Եւրոպա՝ բաց ի Բարիզէն  
որ պաշարուած կղզիացած էր աշխարհէս՝ կ'իմանար զի զի-  
տութեան ցոյց տուած կէտին վրայ իտալիա եւ Գաղղիա ձեռք  
տուած էին իրարու : Յաջորդ տարին 1871ին սեպտեմբեր 17ին

բացման հանդէսն կը կատարուէր : Պ. Սոմէյյէ կատարեց իր հրաշակերտն , այլ բացման ներկայ չէր . երկու ամիս առաջ իս հայրենի բնակարանին մէջ ի Գաղղիա վախճանեցաւ :

Այս զարուս նշանաւոր հոկայագործութեանց մէջ են այս Ֆրեյիւս լերան՝ Ա. Կոթարի եւ Սուեղի պարանոցին պեղ-  
մունքն :

Մեր այսպէս խօսելու պահուն շոգեկառքն կը վարէ ըդ-  
մեղ փապուղւոյն բարձրագոյն կէտն , ուր իտալ եւ ֆրանկ  
սահմանագլուխն է միանգամայն : Հոս մեր գլխոյն վրայ 1600  
մեդր բարձրութեամբ ժայռ մը կայ , ծիւն եւ սառ միանգամայն :  
Ուղեւորաց ոմանք չնչարդելութիւնն կ'ըզգան . իսկ ես քիչ մը  
բարեխառնութեան բարձրութիւնն կ'իմանամ , ոչ ինչ աւելի :  
Այս կէտէն կ'իջնանք Խտալիա . խաւարն կը մեղմանայ , ահա  
լոյսն . եւ թոքերն կ'ըսկսին ազատ ու մաքուր օդ չնչել :

Պատրոնէլ հասած ենք : Դուրին իջնելու համար դեռ  
1000 մեղրէ աւելի կայ : Նորանոր փապուղիներ կայծակի  
արագութեամբ կ'անցնինք : Աչքն խորախոր հովիտներու եւ  
ձորերու վրայ կ'իյնան : Հազիւ հազ ժամանակ կ'ունենանք  
մերձաւոր սառնապատ կատարներն նկատելու , Սընիս լերան  
ճամբայն , Սուզա քաղաքն , եւայլն . եւ ահա դուքանի վրայ  
ենք այլ եւս , եւ կը մտնենք Դուրինի գեղակերտ կայարանն :

( Շարայարելի )

# ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՓԱՌՔԵՐԸ

## ԿԱՐՍԻԱ ՄՈՐԷՆԾ

Ա.

Գաբրիէլ-Կարսիա Մորէնօ ծնաւ ի Կուայաքիլ (Եքուաղոր) 1821 դեկտեմբեր 24ին : Իւր հայրն Գաբրիէլ-Կարսիա Կոմէզ՝ որ Սպանիոյ Վիլ-Լավէրտ քաղջէն եկած եւ հաստատուած էր Եքուաղորի մէջ , չուզեց խոնարհիլ նոր Հանրապետութեան առջեւ որ տապալած էր սպանիական կառավարութիւնն , եւ նախամեծար համարեց աղքտու ու աննշան ապրիլ հաւատարմութեամբ քան մեծաշուք եւ փարթամ՝ ուխտադրուժ անձնասիրութեամբ : Իւր մայրն որ կը կոչուէր Մէրսէտէս Մորէնօ եւ որոյ մականունն ընդունեց սպանիական սովորութեան մը համաձայն՝ առաքինի գուստոն էր Կուայաքիլի դատաւորի մը , եւ արժանաւոր ընկերն իւր ամուսնոյն : Այս քրիստոնեայ ծնողը որ այնքան հաւատարիմ էին իրենց պարտուց առ Աստուած եւ առ մարդիկ , ոչ իմիք աւելի գուրգուրանոք փարեցան քան իրենց որդւոց զաստիարակութեան , յորոց ութերորդն կոչուած էր տիեզերահոչչակ լինելու եւ իւր ընտանեաց անունն անմահացնելու :

Գաբրիէլ նիհար ու տկարակազմ , փափուկ ու երկչուտ , իւր առաջին տարիներուն մէջ չյայտնեց բնաւ ինչ որ պիտի լինէր մի օր :

Անչափահաս մանուկ մ'էր զեռ , երբ կորոյս իւր հայրն , եւ նիւթական անկարողութեան պատճառաւ , իւր մայրն անձնուէր կրօնաւ որէ մը խնդրեց ստանձնել իւր որդւոյն զաստիարակութեան խնամքը : Հայր Պէտանդուռ ոչ միայն սիրայօժար ընդունեց աւանդել բարոյադիտութեան , լատիներէնի եւ արտաքին զիտութեանց դասեր , այլ խնդրեց նաեւ իւր երկու քոյրերէն՝ որք ի Քուիդո հաստատուած էին՝ իրենց քով ընդու-

նիւ ուշիմ պատանին եւ օգնել նմա իւր ուսանողական կեանքի դժուարութեանց մէջ : « Այդ գեռափի ուսանողն, կ'ըսէր իմաստուն կրօնաւորը, պատիւ պիտի բերէ մի օր ամէն անոնց որք կը նպաստեն իւր կրթութեան : » Սպազայն ցոյց առւաւ թէ Հ. Պէտանգուռ իւր կարծածէն շատ աւելի մեծ ճշմարտութիւն մը խօսած եւ առանց զիտնակու անուուանալի մարդարէութիւն մ'ըրած էր այդ օր :

Գաբրիէլ շատ ժամանակի չկարօտացաւ լինելու համար Քուիգոյի ամենէն փայլուն ուսանողն : Դեռ մասնաւոր ճիւղ մ'ընարած չինեղով, ուսման ամեն ճիւղերն ալ ուզեց մշակել, թէեւ մեծագոյն հրապոյր մը կ'զգար ուսողութեանց եւ տարրաբանութեան, ուսկայն այն հրաշալի ընդունակութեամբ զօր ունէր ամենայնի՝ եւ չնորհիւ իւր զարմանալի յիշողութեան՝ յաջողեցաւ ուսանիլ նաև զրականութիւն, պատմութիւն, փիլիսոփայութիւն, աստուածաբանութիւն, եւ բաց ի մայրենի լեզուէն՝ լատիներէն, ֆրանսերէն, իտալերէն եւ անգլիերէն :

Այն ինչ աւարտած իւր ուսմանց շրջանն, փայլեցաւ իսկոյն իրը ատենախօս պերճաբան, հրապարակագիր կորովի եւ իրը բանաստեղծ ներշնչեալ, Անչուշտ մեծ էր իւր իմացականութիւնն, բայց բան մը կար որ իւր իմացականութենէն ալ աւելի մեծ էր, այն է իւր աշխատասիրութիւնն : Կրնանք ըսել իրեն համար, — ինչ որ առաւել կամ նուազ տարբերութեամբ կրնայ ըսուիլ միշտ ամեն մեծ մարդոց համար, — աշխատութեան կիրքն ունէր, երբ զիշերներն ելքար ժամեր կարգալէ վերջը, անողոք քունը կուգար բաժնել զինքն իւր սիրելի զիրքերէն, նոր հնարքներ կը զանէր այդ զժպատեն հիւրն վանելու համար . — կ'ենէր երեսը կը լուար կամ ոտքերը պատ ջրոյ մէջ կը դնէր, եւ բոլորովին պարտասեալ միայն կ'երթար հանգչելու : Շատ անդամ եւո մահճակալէն կը վերցնէր անկողին եւ վերմակ, եւ առանց զգեստներն հանելու կը պառկէր՝ քունը չերկարելու համար : Բայց ապստամբ բնութիւնն իւր զրէմն կը լուծէ յաճախ . բոլոր այս կամաւոր եւ ծայրայեղ զրկումներն տյնքան խանդարեցին իւր առողջութիւնն, որ բաւական ժամանակ աչքի ցաւ եւ ուրիշ տկարութիւններ ունեցաւ :

Իւր հայրենեաց գործնական ծառայութիւններ մատուցանելու բազմանոք ուսաւ նաև մարմնամարդ, զինավարժութիւն, ձիարշաւ եւ այլն : Ընդ հուազ յաջողեցաւ այնքան ճար-

տարութեամբ շարժել սուր որքան գրիչ . ու այսպէս «կըուազորի ամենէն մեծ ատենաբանն եւ առաջին պետական անձն եղաւ . նաեւ ամենէն քաջ տիգաւորն , ամենէն անխոնջ հեծեալն եւ ամենէն ճարտար զօրավարն : » Բայց արտաքին թշնամեաց յաղթող ըլլալու համար պէտք է նախ յաղթել մեր ներքին թշնամեոյն , — այն է մեր յոսի բնազդմանց եւ կրից . Ունկն դնենք իւր նրբամիտ կենսագրին , Պ. Վիլֆրանչի . « Երբ քսան ամեայ իւր ուսումն աւարտեց , չունէր տակաւին քաղաքական եւ զինուորական այն լուսապատճն , բայց կատարեալ երիտասարդ մ'էր . բարձրահասակ , ճակատը լայն , աչքերն սեւ , սուր եւ զծիտ , եւ իւր բոլոր շարժմանց , իւր բոլոր խօսից մէջ անկեղծութեան հոգ մը , որ կը դրաւէր ամենուն սիրտը : Քուիզոյի սրաններն բացուեցան իւր առջեւ , մայրեր որ զուստրեր ունէին ամուսնացնելու որոշեցին զայն հակառակ իւր աղքատութեան , եւ անմեղ պչանքներ ուղեցին կարծես յափշտակել այս գեղեցիկ գիտունն յայնմանէ որ եղած էր ցայն վայր իւր միակ կիրքն , — մատեաններէն : » Բայց ի զուր փորձութիւնն ցուցաց իրեն պարի հեշտութիւնն եւ երեկոյթներու հաճոյքներն : « Ինկաւ նա յոտս իւր խաչելութեան , եւ գոչեց . « Կեանքն չափազանց կարծ է կորսնցնելու համար մի օրն իսկ սնուափ բաներով : » Յետոյ կանգնեցաւ , եւ ածելի մ'առնելով իւր գլուխն ածիւեց վանականի մը պէս , ու իւր զիրքերուն նայելով ըստ . « Ո՛վ զիրքերս , այսուհետեւ հաւատարիմ կը մնամ ձեզ կամայ ակամայ , առ նուազն վեց ամիս : »

Ուսման սէրը , իւր կեանքն օգտակար ընելու տենչն , Աստուծոյ ծառայելու անկեղծ փափաքն՝ եկեղեցական լինելու զիտաւորութիւնն ներչնչեցին նմա . չուտով պարեգոտ մը գնեց եւ պահեց կիոսաւրկաւագութեան օրը հագնելու համար : Իւր առաքինութեամբ , բարեպաշտութեամբ , ընդարձակ եւ բազմակողմանի զիտութեամբ կրնար լինել անտարակոյս օրինակելի պաշտօնեայ մը սուրբ սեղանոյն : Բայց այս էր Աստուծոյ կամքն իւր մասին , աւելի արդիւնաւոր չպիտի լինէր իւր կեանքն տարբեր ասպարէզի մը մէջ . ահա զիտողութիւններ որք իմաստուն կերպիւ յայտնուեցան իրեն եւ որոց առջեւ կ'արժէր արդարեւ գէթ աւելի երկար խորհրդածել : Աստուծ որ երկնից աստղերէն սկսեալ մինչեւ խոտին տակ աննշան միջատներէն իւրաքանչիւրին տեղն ու շարժումն որոշած է , չնետեր անշուշտ մարգկային հոգիներն խառնիխուռն աշխարհի

մէջ . տմենուն ալ տեղն ու պաշտօնն է սահմանած կանխապէս . միայն թէ բաւական խոհեմութիւն պէտք է ունենալ խնդրելու համար իրմէ որ հաճի ճանչցնել մեզ մեր կոչումն , Ամենէն բեղմնաւոր պաշտօններն ամուլ կը մնան , եւ ամենէն հանրօգուտ ասպարէցներն անձնասիրութեան միայն կը ծառայեն , անոր համար որ կարի յոյժ սակաւաթիւ են անոնք որ կը սիրեն անկեղծութեամբ հետեւիլ միայն իրենց կոչման : Մարդկալին կենաց ամենէն կարեւոր կենսական եւ ամենէն տեւական որոշումն՝ յաճախ մնափառութեան եւ զօշաքաղութեան եւ մերթ իսկ թեթեւամտութեան եւ քմահաճոյից դործ մը գարձած է շատերու համար :

Երիտասարդ Մորէնո առանց հրաժարելու իւր նոր դիտաւորութենէն կը շարունակէր իւր իրաւաբանութեան ուսումն , եւ քսան երեք տարեկան եղաւ վարդապետ յիրաւաբանութեան (Docteur en droit) :

Մի օր անարժան եկեղեցականի մը գատը պաշտպանած ժամանակ տեսաւ թէ սիսալած է . այս անիրաւութիւնն — թէեւ տկամայ բոլորովին — այնքան վիշտ պատճառեց իւր արդարասէր իրաւատենչ սրտին , որ ընդ երկար մտածեց անոր վրայ . եւ վերջապէս զգուանք զգաց այն ասպարիզին նկատմամբ ուր այնքան մեծ վտանգներու ենթարկուած է մարդկային խիղճը :

Իմաստուն երիտասարդն հասկցաւ թէ իւր կոչումն չէր վաստաբանութիւն եւ ոչ քահանայութիւն : Աստուած ուրիշ բան կը պահանջէր իրմէ : «Ծնած էր նա , խօսելով իւր պատմագիրներէն միոյն հետ , ծնած էր նա լինելու համար իրաւանց սուրն եւ Աւետարանի սուրբ . մեծ իրաւարարն որ պիտի հաստատէր կարգն իւր երկրին մէջ , միանցամայն Եկեղեցւոյ պաշտպանն , եւ ըստ գեղեցիկ բացատրութեան Կոստանդիանոս կայսեր , դուրսի եպիսկոպոսը :

## Հ Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

Հ Ն Դ Ի Կ Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ո Ւ Ի Թ Ի Կ Ն

(Շարունակութիւնն տես թիւ 19)

Վեղայից ամենէն ճոխն եւ ընտիրն է անտարակոյս Հոփվեղայն, սակայն գուցէ թէ չորսին մէջէն ամենէն յետինն իր նուիրական կարգին մէջ, վասն զի ընտրական ոճն ունի: Ամեն տեսակ պաշտամունք պարունակելով եւ կրօնականին հետ խան արտաքին երգերն կարգելով. չկարողացաւ Սամավեղայի նուիրական երգերուն եւ Յագորվեղայի պատարագաց երգերուն եւ Արարվեղայի ընտանի պաշտամունց ձայներուն պէս աւանդութեան ախորժ ազգել. սակայն այդ զանազանութեանց եւ անկախ թոփչներուն պատճառաւ: Հոփվեղա նախնի հնդիկ մշակեալ մտքին արձանն կը կանգնի: Հոփվեղայի երգերուն կարգադրութիւնն՝ կ'ըսէ Weber ուսուցիչն՝ Վիլենա եւ Պանկիալա ցեղերուն Հնդկաստանի մէջ բարգաւաճած ժամանակին կատարուած է: մինչդեռ բրահմանակսնութիւնն տիրած եւ զօրացած էր գրեթէ Քրիստոնի թուականէն երեք գար առաջ:

Սամավեղայի Ժողովածոյին ժամանակին համար որոշ բան չենք դիտեր. այլ հնար է՝ թէ որչափ ալ Հոփվեղային քաղուած համարութիւն սակայն անկէց երէց է: Սամավեղային կանոնական է, նուիրական. իր պարունակածն Հոփվեղայի ժողովածոյ երգերէն շատ հին է: Իրենւ օրինակ կրնանք նկատել մեր տէրունական ազօթքին գոււառականաց մէջ կրած առհնարին փոփսիութեան, որով մարդ շուարի՝ թէ որն է բնիկն: Սյստէս եղած են անշուշտ Սամավեղայի եւ Հոփվեղայի զանազանութիւնք:

Իսկ Արարվավեղայի երգերն հաւաքուած են կամ նոյն երրորդ դարուն մէջ, կրկին Յագորվեղաներէ յետոյ, կամ քիչ վերջը:

Գալով Հոփվեղայի պարունակութեանն՝ կրկին դասաւո-

իութիւն ունինք . որոնց թէ մին եւ թէ միւսն նոյն նիւթերն կը ներկայացունեն այլ այլապէս բաշխելով : Ասոնցմէ մին բոլորովին նիւթական զասաւորութիւն մ'է . ամբողջ սամհիդայքն ութ ուրերորդի կը բաժնէ աշտակա յորջորջմամբ . իւրաքանչիւր ութերորդ ութ ընթերցման՝ ատիայա լսուած , մէն մի ընթերցումն երեսուն եւ երեք մասի՝ որ է վարկա . իւրաքանչիւրն գրեթէ հինգ անսատմամբ : Այս գասաւորութենէն շատ աւելի հին է միւսն՝ որ ամբողջ հաւաքածոյն տառն ձանդալա կամ զրուազի կը տրոհէ , 85 անօվակայի կամ զլիսու , որոնց պարունակութիւնն է 1017 Միկուտա կամ նուագ եւ 10,580 հոդիգ կամ չափք : Այս գասակարգութեանց նպատակն եղած է՝ միաչափ եւ միաձայն ներկայացունել ամբողջութիւնն , որուն արդիւնքն է զիւրատարութիւնն մտայ եւ հեշտին ըմբռնումն :

Հոփզեղայի տասն գրոց առաջին եւ վերջինն զանազան բանաստեղծներու կը վերագրին . երկրորդն՝ Գրիտոսամագայի . երրորդն՝ Վիչվամիտրայի . չորրորդն՝ Վամաղեւայի . հինգերորդն՝ Ատրեայ . վեցերորդն՝ Փարատվագիայ . եօթներորդն՝ Վասիշտայի . ութերորդն՝ Քանվայի . իններորդն՝ Անգիրասի : Մարթ է կարծել՝ թէ այս անուններէն ոմանք ստուգիւ էութիւն ունեցող բանաստեղծներ ըլլան . սակայն ինչպէս ըսինք առաջ՝ աւելի հաւանական է կարծելն՝ թէ այդ ամենն ենթազրական կամ նուիրական յորջորջումներ ըլլան . որոնց ոմանք այս ինչ եւ ոմանք այն ինչ գերգաստանի պաշտպանք նկատուելով՝ իրենց երկնած եւ երգած երգոց պահպանութիւնն անոնց անուան շքով ապահովեր են :

Հոփվեղայի երգոց մի մեծագոյն մասն ինդրա աստուածոյն ձօնուած է . որ է հնդիկ Արամազգն . միւս այլ մեծագոյն մասն Ագնի , հրոյ կամ կրակի : Ապա ըստ կարգի արժանիւաց կը հետեւին առ Միտր եւ Վարունա , առ Արեգակն եւ Լուսին , առ Սոմա աստուածըմպելին , առ Արշալոյն , առ Ածվինաւս , առ Մարտուայս ուազմիկո , առ Վայո , առ համայն աստուածս առ հասարակ , առ Աղիտէ աստուածուհին , առ ստորին աստուածս :

Հոփզեղայի երգոց վրայ յեցեալ է զիմաւորապէս ներկայ համեմատական դիցարանութիւնն . զատն զի արիական ազգին աստուածութեանց ամենէն հին բանաստեղծական ներկայացուցիչք անոնք են :

Դարձեալ հնդիկ նախնական պշտութեան տրիական ազգին ամենէն ճոխ գտնաբանն սա է : Զիմմէր հնագէտն անցեալներն յատուկ գրով կը փաստաբանէր ահազին հնութեան ընդունած լոյսն Հոփվիզայի ձեռամբ : Հնագոյն հովուական կենաց նախաղետական վիճակէն մինչեւ գիդեան զարգացումն՝ թէ քաղաքականութեամբ եւ թէ մտաւոր մշտկութեամբ՝ կը գտնենք այդ գրոց մէջ :

Գալով Ամավեղայի՝ Սոմայի մատուցման ժամանակ երգուած նուազներն կը պարունակէ յատուկ եղանակաւ . որով կրնանք նաեւ Սոմավեցա անուաննել :

Երկու մասի կը բաժնուի սա . առաջինն ունի վեց պրապարակաւ . որոց առաջին հինգք կը պարունակեն տասն տասնեակ տնատուննք . վերջինն ինն տասնեակ : Սյս յիսունինը տասնեակներու առաջին տասուերկուքն Ազնի նուիրուած են , վերջին տասուերկուքն Սոմայի , միջանկեալքն ինդրայի : Երկորուգ մասն ինն պրապարակաւ ունի , որ այլ եւ այլ երկրորդական բաժանումներու կը վերածուի . որոնք՝ ինչպէս կ'ըսէ Պ. Weber անձանօթ բաժանումներ են .

Յագորվեղայն կրկին բաժանումն ունի , ինչպէս յիշեցինք . սեւ եւ ձերմակ . զլիսաւոր տարբերութիւնն յայսմ է՝ զի սեւոյն մէջ քնարականն եւ բացատրական լուծումն իրառն են . մին միւսին մէջ մտած . մինչդեռ սպիտակին մէջ քնարերգականն եւ լուծմանց մասն բոլորովին անջատ են , թէպէտ եւ երկուքին ալ նիւթն պատարագաց վրայ է՝ ուակայն առանձինն քննադատութեան նիւթ ընծայած են երկուքն ալ : Սեւ Յագորվեղայն կը պարունակէ կրկին Սամիխտայ . մին Սպաստամբայի , որ ունին եօմն աղտակաւ , որք կը տրոհին 44 պրածնայի (խնդիր) , 651 անովաբայի (զլուխ) , 2198 մասի , որ է քանթիքա : Միւսն է՝ կատրակամ , որ հինգ մաս ունի , որոց առաջին երեքն 40 ստանաքա ունի , այսինքն նուագք . չորրորդն հօտարի երգն է . իսկ հինգերորդն ծիոց :

Նոյնպէս Սպիտակ Յագորվեղայն ունի կրկնակ բաժանումն , որոց մին կանվայից կ'ընծայուի , միւսն Մադիանդայի . երկուքն ալ 40 արդիակա ունին . մազիանդինայի քառասունք կը տրոհին 303 անովակայի եւ 1975 կանդիկա կամ քա

քայի : Վերջին 15 տարիայը վերջէն յաւելուած կր թուին : առաջին քսան եւ հինգն լուսնի ծննդեան եւ լրման՝ առաւօտու եւ երեկոյին՝ քառամսէից մաից եւ եղանակաց փոփոխման՝ Սոմայի նուիրման՝ կրակի զետեղման եւ քաւութեան երգերն ունին :

Վերեան չորրորդ մեծ հաւաքածոյն կը կոչուի Արարվավելա : Արարվան կրակի մեծ քրմապետն է, Աղնի նախանձորդն, որ Բյահմանի հեա նոյնացաւ . եւ աստի այս զրոյ տոհասարակ կրկնակի անունն Բյահմավելա կամ Արարվավելա : Սակայն Բյահման կր նկատուի բուն իբր աղօթք եւ աղերս, մինչդեռ Արարվա իբր աստուած ոք : Աթարվավերդայն կրկին օրինակ ունի, որոց մին միւսէն բաւական մեծ զանազանութիւն ցոյց կուտայ : Մին մողական ինդիրներով ծանրաբեռնեալ՝ որչափ ալ քննադատին մեծ ախորժ եւ տեղեկութիւն չտայ՝ սակայն բրահմանին ամենէն նուիրականն եւ անզուգականն համարուած է : Վասն զի այդ մանտրայք՝ այդ իղձք՝ այդ ըղձականք՝ վահանք են եւ նետք եւ երկայրիք՝ որով թշնամոյն անհնարին զօրութիւնն կը ջախջախի :

Այժմեան օրինակը 20 գրքեր են 38 պրակի վերածուած,

760 ի չափ երգերով :

Ինչպէս օսինք ի սկզբան՝ Արարվավելա Վեղայից վերջինն է, թէպէտ եւ կարի վաղնջական մողական ձեւ եւ խօսք պարունակէ : Հոււաքածոյ կազմելով բնդհանրութեան մէջ չկրցաւ մեծ յարգ ստանալ . որով եւ իբրեւ կանացի անպատուեցաւ երբեմն :


Արարվավեղայի բնիկ պաշտօնեայն էր Արարվան, Հոփեղալինն՝ Հօտար, (աղաչաւոր) . Սամավեղայինն՝ Ռատատար (երգիչ, ուխտատար, ուխտակատար) . Յազորվեղայինն՝ Ատվարիա :

(Եարայարելի)

## ՊԱՏԿԵՐ ՀԱՆՉԵՍՆ

Ե Ի

### ԿՐՈՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ



(Շարունակութիւն տես թիւ 20)

Այսպէս սահմանի Յայտնութիւնն աստուածային . Յանդիմանութիւն գերաբուն ճշմարտութեանց կրօնից յաստուածուստ անտի առ մեզ :

Եղրակացութիւն . — Զի հնար եր յայտնել Աստուծոյ մարդկան զգերբնական ձշմարտութիւնս կրօնից :

Հնարաւոր է ամենայն որ ոչ է անհնարին . Այլ զի չէ յամնակալ Տեառնէ անհնարին յայտնել մարդոյ զգերաբուն ճշմարտութիւնս կրօնից ,

Ապա յայտնութիւնն աստուածային հնարաւոր է :

Ցուցանի փոքրագոյնն . Դիցուք թէ անհնար իցէ Տեառն յայտնել զծշմարտութիւնսդ զայդոսիկ . զինչ անտի . ահաւասոիկ . կամ Ա) զի այդ յաստուածակոյս կողմանէ անտի անհնարաւոր , եւ կամ Բ) ի մարդոյ անտի . զի ոչ զօրէ ընդունել զյայտնեալն : Այլ զի ոչ այսմ եւ ոչ այդմ չէ հնար՝ ապա ուրեմն հնարաւոր է յայտնել Աստուծոյ մարդկան զգերագոյն ճշմարտութիւնս կրօնից :

Ցուցանի ա մասն փոքրուն . Այդ անհնարաւորութիւն չէ յաստուածուստ անտի , զի եթէ ալգակս ինչ՝ ապա տգիտանայ Աստուած կամ զծշմարտութիւնս ինչ , որով եւ ոչ իսկ հնարի յայտնել զայդոսիկ , եւ կամ թէ զիտէ զամենայն , այլ չէ ձեռնհաս զոր զիտէն յանդիմանել մարդոյ : Բայց զի Աստուած ամենիմաստ է եւ տգիտութիւն ի նմա չիք եւ ոչ մի , ջրի առաջինն . եւ զի ամենակալ է եւ ամենազօր , երկրորդն ցնդի զի զոր մարդոյ չնորհեաց դայլս ուսուցանել՝ ինքն ի նմին ոչ տկարանայ :

Յուցանի մասն ք փոքուն . Զէ եւ ի մարդոյ անտի . զի մարդ մտացի է , եւ աննիւթական կարողութեամբ այդուիկ հոգւոյ ազատ յամենայն արգելից կարէ խելամուտ լինել ամենայն ճշմարտութեանց սուաջաղրելոց ինքեան : Զի միտք մեր ոչ են իրեւ զզգայարանս սահմանափակ . որպէս տեսանելիք միշտ զգունով , քիմք զճաշակաց . հոտոտելիք դուռոց յածին . լսելիք զճայնից . չօշափելիք զմարմնոց . Այլ իմացականն զէն երկսարի է , յաջ եւ յահեակ ձգի , առ հասարակ իմանայ եւ զիսրու քննէ , դատի եւ տեսանէ եթէ իցէ ճշմարիտ : Սոյնապէս եւ ի գերբնականս ի խոյզ եւ ի իմսղիր լինի ճշմարտութեան : Եւ արդ չէ ի մարդոյ անհնարին այդ . զի մարդ կարող է ընդունել զճմարտութիւնս զորս միանդամ Աստուծոյ կամք իցեն յայտնել նման :

Արդ չէ անհնարին յայտնութիւն զերբնական ճշմարտութեանց կրօնից ոչ առ ի յԱստուծոյ եւ ոչ ի մարդկանէ .

Բայց զի որ ինչ չէ անհնարին հնարաւոր է .

Ապա հնարաւոր է առ ի յԱստուծոյ յայտնութիւն զերաբուն ճշմարտութեանց կրօնից :

Առարկութիւն . — Անհնար է Աստուծոյ յայտնել զայն ինչ զոր չէ հնար մարդոյ ճանաչել յայտնապէս .

Բայց զի չէ հնար մարդոյ ճանաչել զգերազոյն ճշմարտութիւնս յատնապէս .

Ապա՝ անհնար է Աստուծոյ յայտնել զայնոսիկ :

Պատասխանի . — Մերժեմ զնախորդն . Զի ի խորհուրդս եւ ի ճշմարտութիւնս յայտնեալս երկու ինչ զանազանին , բայոք եւ զօդք նոցին . Բառքն որով առաջադրութիւնք կաղմն՝ հարկ է զի յայտնիք իցեն եւ սրոշք , բայց ոչ սոյնօրինակ եւ զօդք նոցին : Որպէս յասեն Արբոյ Հօրն մերոյ Լուսաւորչի՝ Մի է բնութիւն եւ զոյութիւն երրորդութեան . որով սկիզբն տայ Յաճախապատում գրոց . եւ Մի է բնութիւն աստուածութեան եւ անփոփոխ իսկութեան ամենասուրբ Երրորդութեան . ո՛ոք ոչ ի միտ առնու զբառսդ մի , բնուրին , գյուրին , աստուածութիւն , իսկութիւն , Երրորդութիւն , ամենասուրբ , անփոփոխ , եւայն . բայց զարձեալ ո՛ոք կարիցէ ի միտ առնուլ զզօդ նոցին կատարեալ . եւ այս իսկ

Խորհուրդ է . զի եթէ ոչ Աստուծոյ յայտնեալ մեզ զայդ՝ չէաք  
բաւական զիտել :

Առարկորիսն . — Զէ հնար Աստուծոյ յայտնել մեզ զայն  
ինչ եւ ոչ մարդոյ հաւանել ընդ այն ինչ զոր չխմանայն .

Եւ վասն զի ոչ իմանամք մեք զգերբնական ճշմարտու-  
թիւնս :

Ապա չէ հնար Աստուծոյ յայտնել մեզ զայն եւ ոչ մեզ  
հաւանել ընդ այն .

Ուստի անհնարին է առ ի յԱստուծոյ եւ առ ի մարդկանէ  
յայտնութիւն :

Պատասխանի . — Մերժեմ զմեծագոյնն . Գիտել պարտ է  
այդպիսեաց որք տոեն՝ եթէ չէ հնար մարդոյ հաւանել ընդ  
որ ոչ իմանայն՝ եթէ ինսդիր մեծ ընդ ծանօթութիւն գո-  
յութեան իրիք , այս է լինելութեան , եւ ընդ ծանօթութիւն  
բնութեան նորա , Առ ի զիտել զգոյութիւն իրիք չեն պէտք  
զիտելոյ զբնութիւն նորին . այսպէս , Մարդ՝ թէպէտ եւ աըիս-  
մար ոք՝ ճանաչէ զգոյութիւն լուսոյ , այլ բնութիւն նորին եւ  
յիմաստնոց անգամ անդիտանայ : Այսպէս եւ շինական ոք զի-  
տէ զգօրութիւն խանդումանդի ի ձգել զերկաթ , բայց զի՞նչն  
նորա ո՛ ոք եւ յիմաստնոց անտի վստահեսցի ասել :

Այսպէս ամենեցուն յայտնի է զի ի շնչել գարնալին  
հողմոց՝ պտկին տունկը , ծիխն , ծաղկին . բայց ո՛վ ի մարդ-  
կանէ զի՞նչն եւ զորպէտն պատմից առանց յերկմիաս տատամ-  
սելոյ : Այս ամենայն յայտնապէս յանդիման առնէ մեզ՝ թէ  
զիարդ զիւրին իցէ մեղ անգէտ բնութեան իմիք գտեալ՝ սա-  
կայն զիտել զգոյութիւն նորա . եւ այսպէս հաւաստի՝ եթէ  
ո՛րպէս հնար է մեզ հաւանել ընդ ճշմարտութիւն ինչ եւ ընդ  
խորհուրդ յայտնեալ , թէպէտ տպէտք իցեմք բնութեան նորա :  
Այսպէս յայտնէ մեզ Աստուծած զգոյութիւն որբոյ Երրորդու-  
թեան , բայց ոչ եւ զբնութիւն նորա . զի այդ հանդերձելոյ  
կինաց է :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



ՑԱՐԿՄԱՆԵՑ

ՅՈՎՃԱՆՆԵՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն տես թիւ 20)

Դիւրին է մոտաբերել ուղղափառաց գեր ի վերոյ ուրախութիւնը, երբ՝ հերետիկոսութեան եւ ապականութեան մէջ ընկղմած երկրին վրայ, կը տեսնան այն անմահական տաճարին կամաց կամաց բարձրանալը. քար մը այսօր, քար մը երկրորդ օրը, ամէն օր նոր եւ սքանչելի աշխատասիրութիւն մը. հազար հարիւր եւ երեսուն երկատիրութիւնք քառասուն տարուան մէջ. օր օրուան վրայ աշխարհքիս զարմանքն ալ կ'աւելնայ, եւ այսպիսի հառաջանքներ կը պատճառէ, որոնք մինչեւ մեր ականջը կը հասնին. Մէկ կողմէն մինչեւ քրիստոնէավայել պարծանքով մը ամէնուն սիրտը կը ցնծայ. միւս կողմէն մարդս իր արցունքները չկրնար զսպել, երբ կը մտածէ որ այն անհամեմատ անձը, այն հրաշալի տաճարը քրիստոնէից մէջ ամենանեղ, ամենախոնարհ, ամենաղքատ, ամենամաքուր եւ ամենասուրբ անձն է: Յիրաւի մեծ հանճարէն դուրս ցաթկած կայծերն աղօտ նշոյներ կը սեպուին՝ բաղզատմամբ իւր սրտէն բղիսած բոցավառ սիրոյ հրոյն հետ. Աստուծոյ սէրը կը սպառէ զի՞նքը. եւ սիրոյ հետ՝ կ'աւելնայ նաեւ աշխարհիս համար ունեցած ատելութիւնը, արարածներին հեռանալու փափաքը, մահուան բաղձանքը: Աղքատութեան համար ունեցած սէրն՝ ամենափոքր պարագայից մէջ ալ յայսնի կ'երեւայ. բնակութիւն անպաճոյն, անկողինը պինդ, սեղանը չափաւոր, հագուստը՝ պարզ կղերին հագածն


է : Հարուստ պատմուճաններ ընծայ բերողներուն՝ իր շնորհակալութիւնը մատուցանելով, անուշ ժայիտով մը կը մերժէր՝ ըսկով. «Եպիսկոպոսի մը թերեւս վայէ ոս, բայց Օգոստինոսի համար շատ ազւոր բաներ են, ինչու որ ինքն աղքատ եւ աղքատ ծնողայ զաւակ է»։ Ուրիշ անգամ մ'ալ կ'ըսէր թէ՝ «Հարուստ զգեստ հագնելու կ'ամինամ. վասն զի իմ վիճակիս եւ քարոզելու համար ունեցած պարտաւորութեանցս հետ շնամաձայնիր. ծերութենէ կորացած մարմնոյս, ծերմկցոծ մազերուս չվայլեր ամենեւին»։ Այս սովորութեան անգամ մը սոռկ զանցառութիւն ըրած է, եւ ասոր ալ իւր սրտին փափկութիւնն եղաւ պատճառ. երիտասարդ օրիորդ մը՝ իր քահանայ եղբօրը համար պարեգոտ մը բանելով, լի ուրախութեամբ կուգար ընծայելու զայն իրեն. Հիպառնա հասածին պէս, քահանայ եղբայրն ալ հիւանդ կ'իյնայ, եւ կը միանի առանց հագուելու քրոջը բերած նոր պարեգոտը։ Անպատմելի ցաւոցը մէջ, Օրիորդը սուրբ Օգոստինոսին կ'ընծայէ զայն. հեզանոգի եւ գորոզագութ ծերունին միմիթարելու համար թշուառ աղջիկը, կը հագնի մէկէն այն պարեգոտը եւ կը խօստանայ իրեն գործածելու զայն մինչեւ որ հիննայ։

Հապա այս սիրաց՝ զորն որ առտուածային սէրը բարենորոգած եւ երկրային կապերէն բոլորովին արձըկած էր, ինչ հրեշտակային մաքրութիւն մը չըուրէր. եւ մաքրութեան այն անարատ ծաղիկն ինչ գողտրի՛ զգուշութեամբ, ամօթիսածութեամբ եւ պարկեշտութեամբ չխնամեր, չսնուցաներ։ Յիշելով միշա իւր անցեալ թերութիւններն, եւ ինքզինքը ամենաոկար մարդկանց կարզը զասելով, իւր բնակութեան մէջ կնիկ մարդ մը բնաւ չընդունիր, եւ այս կանոնին՝ իւր քրոջ եւ քեռորդւոց համար ալ բացառութիւն չըներ, թէպէտ եւ բոլոր սրտով կը սիրէ զանոնք. բայց զիտէ որ իւր յարկին տակ ընդունելով զանոնք, ուրիշ կնիկ մարդիկ՝ բարեկամութեան անուամբ, տեսութեան պիտի գային. եւ այս բանս չը-վայլեր՝ կ'ըսէ, Օգոստինոսի բնակութեան մէջ։ Եւ այս խօսքըն այնպիսի խոնարհութեամբ մը կ'արտասանէր, որ մարդու աչքերէն արցունք կը քաշէր։

Կրնանք ըսել որ Օգոստինոսի խոնարհութիւնը բոլորվին աստուածալին է. ոչ ոք թերեւս իրեն չափ աշխարհիս համարմունքը վաստըկած է. բայց որչափ մարդիկ զինքը կը գովեն՝ կը բարձրացնեն, այնչափ աւելի ինքն իւր ոչնչութեամբ

մէջ կ'ընկդմի : « Օգոստինոսը դուք չէք ճանչնար » կ'ըսէր շարունակ : Եւ ինքզինքը լաւ մը ճանչցընելու , եւ այն տիեզերահռչակ զարմանքը ևւ հումարմունքը դադրեցնելու . դիտմամբ , յանկարծ ի լոյս կ'ընծայէ խոստովանութեանց զիրքը . մարդիկ նախ եւ առաջ կ'ապշին՝ կը մնան . բայց շատ չահեեր՝ ապշութիւննին հիացման տեղի կու տայ . Ո՞հ , յիրաւի կայ տեսակ մը հրապարակաւ խոստովանութիւն մը՝ որն որ դըժուարութիւն յունի . բայց երբ կը լունք Օգոստինոսի ձայնը , որ իւր մեղքերը կը խոստովանի . երբ կը տեսնենք , որ՝ փոխանակ խոստովանելու միայն երիտասարդութեան անկարգութիւնները , պատահականութեան յանցաւոր կապակցութիւնները , փոխանակ պատմելու սոսկ Աստուածատրին ծընունգը , եւ այն բաներն որ ամէնուն ծանօթ են , եւ որոնց մով վիպասանութիւն մ'ալ կրնար յօրինել , կը մտնայ իւր խըզճին խորը , եւ հոնկից ամենածածուկ եւ ամօթալից գաղտնիքն ալ դուրս կը հանէ . երբ կը մտածենք որ Խոստովանութեանց զրքին քանի մը էջերուն մէջ , այն կրկին անկումները պատմելով , ոչ միայն իւր հաւատքն եւ խիզճը՝ այլ նաեւ իւր պատիւն եւ հաւատարմութիւնը կը մատնէ , ոտնակոխ կ'ընէ , եւ կը ստիպէ զմարդ յակամայ կամս պատկառելու Օգոստինոսէն . նա մանաւանդ երբ կը մտածենք որ՝ այն էջերը զըովն եպիսկոպոս մ'է , փառաց վերին զադաթը հասած ալիւոր ծերունի մը , եւ այն տողերն՝ ինքը կամովին , իւր քահանայից , հաւատացելոց եւ համօրէն Եկեղեցւոյ առջեւ կը դնէ , գովասանաց անտանելի տղմուկը լուցնելու զիտմամբ , ո՞հ , այո' , ահաւատիկ այս է խոնարհութեան ծայրագոյն եւ հիանալի կէտը . եւ այն դիւցազնական առաքինութեան վրայ պատմութեան մէջ ասոր նման վսիմ օրինակ մը բնաւ չենք հանդիպիր :

( Շարայարելի )



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան։  
Գալառաց եւ օտար երկիրներու համար  
բղբատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

## Իշրաքանչիշը թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Ֆերա, Եկալի փողոց  
թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրաւթեան եւ քերպից  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար։

## RÉDACTION DU BADGUERE Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1

معارف نظارت جليله سنك رخصته طبع او لنشدر